

դրա փոխարէն նա աւելի ուժեղ է, աւելի խորը և նրա անյաջող լուծումը մեր ինքնուրոյնութեան հիմքը միանգամ ընդմիշտ կիսախտէ: Առանց քաղաքական ինքնուրոյն կեանքի ազգերը ապրում են և զարգանում, բայց առանց մաքուր կրօնական ոգու՝ երբէք: Պատմութիւնը շատ է օրինակներ տուել. գիտենք այդ, բայց ուշք չենք դարձնում:

Մեր եկեղեցին ունի իւր առաջ մի նոր փառաւոր գործունէութիւն բարձր ծաղկման շրջան. նրան մարդիկ են պէտք: Կրօնական ճգնաժամ ունի մեր ժողովուրդը. ծանր, պատասխանատու ճգնաժամ և մեր բոլորիս պարտքն է առանց խտրութեան, առանց աշխարհայեացքի տարբերութեան այդ խնդրով լրջօրէն ու հիմնաւորապէս զբաղուելու:

Եկեղեցին իւր առաջ ունի խիստ պատասխանատու գործունէութեան հրաշալի ասպարէզ. որի համար նոր սերունդ, յիրաւի կրօնական ոգուց զրդուած հոգևորականի կոչում զգացող սերնդի կարիքը կայ: Կգայ այդ ժամանակը անշուշտ, կգան մարդիկ, կվերակենդանանայ եկեղեցին. բայց մենք գործ ունինք անելու, պէտք է պատրաստուել, պէտք է աշխատել այդ նոր վերածնութեան, այդ մաքուր կրօնական վերածնութեան համար:

Գլոս վարդ.

## ԱՌՍՏՐԱԼԻԱ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆ

Մէլպուրնէն եկած մասնաւոր թղթակցութենէ մը կը քաղենք յետագայ շահեկան տեղեկութիւնները. —

Աւստրալիոյ մէջ ընդ ամենը 9 հայ կայ, որոնցմէ գլխաւորը Տ. Յարութիւն Պալաքեան, յայտնի Պալաքեան վրդ.ի երէց եղբայրը, երկար տարիներէ ի վեր հաստատուած է Մէլպուրն և վաճառականութեամբ կ'զբաղի:

Տ. Պալաքեան զրեթէ մինակը յաջողած է քիչ ատենուան մէջ հայ անունը Աւստրալիոյ ժողովուրդին ծանօթացնել և սիրցնել: Նախ ձեռք բերած է որոշում մը՝ որուն համաձայն Հայերը, թէև թրքահպտակ, չեն նկատուած

թշնամի, որով և արտօնուած են իրենց դժբախտ հայրենիքին համար հանգանակութիւն ընել:

Բաց աստի մեր հեռաբնակ հայրենակիցը յաջողած է Մէլպուրնի Լորդ Քաղաքապետին հաւանութիւնը և նոյն իսկ հովանաւորութիւնը երաշխաւորել ի նպաստ հայկական նուիրահաւաքութեան, որուն յաջողութեանը սրտագին աշխատած են Աւստրալիոյ բոլոր բողոքական եկեղեցիները՝ համաձայն Եկեղեցական Համաժողովի ազնիւ որոշումին: Armenian Sunday-ը (հայկական կիրակի) ցարդ 2500 անգլ. օսկիի արդիւնք մը տուած է, ուրկէ Հայանպաստ Գօմիթէի գանձապետին կողմէ (Մր. Էակառ, հանրային գործոց նախկին նախարար) Լորդ Քաղաքապետին փոխադրած է արդէն անգլ. օսկի 1908, ցվերջ մայիսի:

Շնորհիւ հայախպաստ բրօքականտին որուն համար ոչ մէկ ջանք և ծախք խնայած է Տ. Պալաքեան, բացի վերգրեալ հանգանակութենէն որոշուած է նաև «Հայկական Օր» մը «Armenian Button Day»: Թէև 17 ապրիլը այդ օրուան յատկացուած էր, բայց վերջը հարկ տեսնուել է յետաձգել:

Մեր Աւստրալիաբնակ հայրենակիցները փափաք յայտնած են ունենալ հայկական դեղեցիկ գրօշակ մը, հայ թագաւորներու պատկերներ և այլ արձօմներ, փոխարժէքը վճարելու պայմանաւ, որոնցմով կը յուսան նոր համակրութիւններ ստեղծել և կարևոր գումարներ ևս ձեռք բերել մեր տառապակոծ ազգին համար: Բաց աստի անոնք փափաք յայտնած են որ Վեհ. Կաթողիկոսը բարեհաճի հայրապետական կոնգակով օրհնել հայանպաստ մարմիններ եւ բոլոր այն պետական անձնաւորութիւններ, լրագիրները եւլն. որոնք աշխատեցան եւ իրենց անձնութիւնը կը շարունակեն սպաս դնել ի նպաստ հայոց, մասնաւորապէս War Council-ի, Button Fund Committee-ի, Friend's of Armenia Committee-ի և մամուլին:

«Արեւ» Ազգեսանդրիա: